

Ձրկանց արուեստ լուղական ,
 Հաւուց թըռիչքս թեւոց ,
 Արանց խորհուրդ հանճարոյ ,
 Կանանց մընաց եւ ոչինչ :
 Իսկ զինչ ապա տացէ . գեղ .
 Փոխան բոլոր ասպարաց
 Բնաւից փոխան գեղարդանց .
 Ձի որ է կին գեղեցիկ ,
 Պարտէ զերկաթ եւ ըզհուր :

Ո՛վ դու սիրուն աղաւնեակ ,
 Ուստի ուստի թուուցեալ գաս .
 Ուստի այսքան իւղ անոյշ
 Ընդ օդս երկնից ընթացեալ
 Շընչես եւ շաղ տարափես .
 Ո՛վ ես , և զինչ գործ է քո :

Անակրէոն յըզեաց զիս
 Առ Բաթիլլոսըն մանուկ ,
 Որ արդ ի վեր քան ըզբնաւս
 Հըզօրացեալ բըռնանայ :
 Վաճառեաց զիս կիթերեանն ,
 Առեալ տաղիկ մի փոքրիկ :
 Իսկ ես այսչափ ինչ ըսպաս
 Անակրոնի հարկանեմ :
 Արդ եւ զնորին , տեսանես
 Զնամականիսըն տանիմ :
 Ասէ իսկ նա զիս ազատ
 Վաղվաղակի արձակել .
 Այլ ես , թէպէտ թողցէ զիս ,
 Ծառայ մնացից առ նրմա :
 Ձի զի պիտի թուիչս առնուլ
 Ինձ ընդ լերինս եւ ընդ դաշտս ,
 Եւ ի մայրիսըն նըստել
 Եւ ճաշակել ինչ վայրի :
 Ուր այժմ ահա հաց ուտեմ
 Յափըշտակեալ ի ձեռաց
 Անակրոնեայ իսկ նորուն .
 Եւ ինձ ըմպել տայ զինի
 Մատըռուակեալ զոր պաշտէն :
 Եւ եմ արբեալ կաքաւեմ ,
 Եւ զտէրն իմովքըս թեզք
 Ծածկեալ լինիմ հովանի ,
 Եւ մինչ նիրհեմրս , նընջեալ
 Ի նոյն քնարին իսկ վերայ :

Ահա լըւար զամենայն ,
 Երթ ի բաց այր դու եզիր
 Ձիս քան զադուաւ շատախօս :

Թարգմ . Հ . Ա . Կ . Բագրատունոյ :

ԻՄ ՎԱՆՔՍ

Դրաքեանի մը սևտիպ յիշատակա-
 գիրք :

(Տես էրես 544)

Ժ

Երեք օր շարունակ քալեցինք , գե-
 ղերու , աւաններու և զանազան քա-
 ղաքներու մէջէն անցնելով : Ամեն տեղ
 ժողովուրդը զարմացած և հետաքրքրու-
 թեամբ ինձի կը նայէր . ամենքը կը
 հարցընէին ուղեկցիս՝ թէ ինչ յանցա-
 նաց պարտաւոր էի . մէկ անգամ մը
 միայն զինուոր մը ըսաւ թէ ես դեղա-
 տու մըն էի : Կառքիս չորս կողմը քիչ
 քիչ տղայոց ամբոխ մը ձևացաւ , մինչ-
 դեռ քաղաքապետին տունը անցագիրն
 կը շինուէր : Այս սրիկաներն սկսան
 կանչել և սուլել , ինձի դէմ թշնամանք
 ու անէծք արձըկելով : Հինաւուրցի և ծան-
 բակաց ծեր մ' անցաւ անկից , որ ան-
 շուշտ տեղոյն ժողովրդապետն էր , և
 այն պզտի այսահարեալները սաստկու-
 թեամբ յանդիմանելով , իշխանական
 կերպով մը անոնց ժողովը ցրուեց , և
 ամենքը քաշուեցան , քանի մը քայլ
 հեռու տներուն անկեան մը ետև կամ
 հրապարակին մէջ եղած ջրհորին մօտ
 կենալով :

Բարի քահանան մօտեցաւ ինձի , և
 քաղցր ու հեղ ձայնով մը հարցուց թէ
 ինչպէս ասանկ թարմ հասակի մէջ ար-
 դարութեան ձեռքն ինկեր էի : Պատաս-
 խան տուի որ ամենևին չգործած յան-
 ցանքի մը համար ամբաստանուեցայ ,
 և աս ըսելով սկսայ լալ ու հեկեկալ :
 Երբունի ժողովրդապետը գութը շար-

ժիլ երևցուց իմ խօսքերուն , և իմ թշուառութիւններս պարզմտութեամբ պատմելէս՝ համոզուիլ ցուցուց անմեղութեանս վրայ : Այն ատեն վրաս հըսկելու համար մնացած զինուորին հարցուց թէ ո՞ւր պիտի տարուիմ : Անիկայ պատասխանեց թէ գաւառին գլխաւոր տեղը՝ զինուորաց կայարանը պիտի տանէր , բայց ո՞ւր սահմանուած ըլլալը չէր զիտեր :

Հանդերձ այնու աղաչեց իրեն որ տալիք թուղթ մը բանտին քահանային յանձնէ , ուր որ իմ պատիժս պիտի վճարէի : Զինուորին հաստատական պատասխանին վրայ , իմ ժողովրդապետ ենթադրածս մտաւ քաղաքապետին տունը , և քիչ վերջը ելաւ անկից նամակ մը յանձնելով զինուորին : Վերջը նորէն ինծի դառնալով , սիրով և քաղցրութեամբ ողջունեց զիս , յայտնապէս գորովեալ կերպով մը ըսելով ինծի . « Մտիկ ըրէ , տղաս . եթէ յանցաւոր ես , ընդունէ դատապարտութիւնդ 'ի քաւութիւն քու յանցանացդ . եթէ անմեղ ես , նոյնպէս յանձն առ զայն համակամութեամբ և համբերութեամբ 'ի հատուցումն քու մեղացդ » : Վերջը Աստուածածնայ միտալ մը տուաւ ինծի ու գնաց :

Այս խօսակցութենէն ետեւ , անգրադարձայ որ ժողովուրդը , որ չորս կողմս խոններ էր , մեծագոյն մարդասիրութեամբ կը նայէր ինծի , և մեծարանօք մը կը զիտէր զիս : Տղաքը , որ առաջ այնպէս աներես էին , համր և լուռ կեցած կը դիտէին զիս , և ամբոխին բերնէն վրաս քանի մը կարեկցութեան խօսքեր ելլելը լսեցի : Նաև կին մը հաց և պտուղ բերաւ ինծի , խեղճութեանս վրայ ցաւելով : Ամեն բան կերայ ախորժով , և առաջին անգամ հանդարտութիւն ու հանգստութիւն մը զգացի :

Երկու օրէն ետեւ հասանք բանտարդելութեանս տեղը : Ոչ այնչափ մեծ քաղաքէ մը քիչ հեռու շինուած բերդ մըն էր : Մուտքին քով վերացեալ կամուրջ մը կար , որ վար ինջեցուեցաւ , երբ մեր տխուր և պզտի դասակն հա-

սաւ : Զինուորներն յանձնեցին զիս փոքրահասակ և յաղթանդամ և մեծամեծ մոխրագոյն ընչաքնքերով մարդու մը , զոր Պարոն Հրամանատար կոչելով՝ մեծարանօք կը բարևէին : Տարին զիս կրկին վանդակապատ պատուհաններով սրահ մը , ուր երկու հարիւրէն աւելի գրեթէ իմ հասակիս տղաք կային : Ազնիւ կուսան մը եկաւ ձեռքէս բռնեց , անունս , ծննդեան տեղս հարցուց , բայց առանց իմ դատապարտութեանս պատճառն հարցընելու :

Վերջը հագուեցուցին ինծի բրդէ հաստ զգեստներ , կրկնագոյն ժապաւինեալ , գորշ և ճերմակ , ինչպէս բոլոր մէկաշնոնցն էր : Ուրիշ կուսանքներ ալ զոց առջևէն ետևէն կը պտըտէին իրենց աշխատութեանը ժամանակ վրանին հսկելով : Ես զրուեցայ կոչակարի մը քով , որ տասնուհինգ կամ քսան տղոցմով մութ սենեկի մը մէջ կ'աշխատէր :

Ամեն բան ըսած կ'ըլլամ , եթէ զրուցեմ որ տասը տարի շարունակ ստիպուեցայ այս կերպով ապրելու : Երեք տարիէ ետեւ ուրիշ բանտ մը փոխադրուեցայ . և հոս ալ հարկ էր որ աշխատէի գլխաւոր արուեստաւորի մը հսկողութեան տակ , որ խելքէ դուրս խիստ և պահանջող մարդ մըն էր : Հոն , ինչպէս մէկալ բանտին մէջ , այն բարի կուսանաց սիրալիր խնամոցը մխիթարութիւնը չունէի : Ստահակ և ապականեալ պատանեաց մէջ գտնուեցայ : Իմ պարզութիւնս և երկչտութիւնս զիս անոնց կատակի նիւթ ըրեր էին . և անդադար անոնց խաղուցը և նենգութեանցը զոհ կ'ըլլայի , և շատ մը անգամ խիստ պատիժներ կրեցի այս սրիկայից պատճառաւ , որոնք բոլորովին անպատուհաս կը մնային : Դիւրին է երևակայել թէ որչափ սիրտս կը դառնանար , և որչափ իմ վեհանձն զգացմունքներս քիչ ատենէն չար կրից և անպիտան յօժարութեանց կը փոխուէին : Զարութեան , ոճրագործութեան և թըշնամանաց հետ անդադար կուուոյ մէջ էի . փուճ տեղ կը ջանայի սիրտ ընելու

և միտք բերելու այն քրիստոնէական վշտակութեան զգացումներն, որ այնչափ խնամքով ինձի ազգուած էին: Անդադար խաղալիկ եղած այն թշնամանքէ և անհանդարտութենէ պատճառած բարկութեան, զոր իմ պատժակցացս կամակորութիւնն յիս կը զարթուցանէր, գրեթէ ուրիշ բան չէի տածեր սիրտս, բայց եթէ ատելութիւն և դառնութիւն ընդդէմ իմ նմաննոյս: Անմեղ մտայ այն բանտը, և ճշմարիտ յանցաւոր ելայ:

Յանկարծ կ'ընդհատեմ կենացս այս վշտալից միջոցին աղիտաւոր յիշատակներն: Վասն զի հարկ կ'ըլլայ ինձի ուրիշ բան չ'իշել՝ բայց անընդհատ շարք մը անարգ գրգռութեանց, դայթակղական օրինակաց և յանցաւոր որոշողութեանց: Այս տասը տարուանս մէջ իմ կեանքս յարատև փոփոխութիւն մը միայն եղաւ նուաստութեանց, անարգանաց, միջկեալ տրտմութեան և յուսահատ խորհրդոց: Մէկալ կողմանէ դեռ ուրիշ ցաւալի դիպումներ եկան խռովեցին իմ տաժանեալ անձս, որոնք սրբտիս վրայ այնպիսի խոր և գրեթէ արիւննազանգ հետքեր թողուցին, որ բովանդակ անցեալն ինձի մտքընեւ տուին:

'Բասն տարուան՝ ազատութիւնս ըստացայ: Պատուիրեցին ինձի որ իմ բնիկ գիւղս չերթամ, հապա հետևեալ հինգ տարին, ոստիկանութեան հսկողութեանը տակ, գետի մը եզերք եղող դաւառական պղտի քաղաքի մէջ բնակիմ, որուն յիշատակը չելլեր մտքէս: Հոն ծեր կօշկակարի մը քով դրուեցայ, որ գատաւորին առջև իմ գնացիցս երաշխաւորութիւնը վրան առաւ: Պղտի և թաց խուց մը տուին ինձի, որուն մէջ խեղճ անկողնոյ մը վրայ կը հանգչէի, կամ լաւ ևս՝ օրական վաստակոյն երկայն աշխատութիւններէն տկարացած մարմինս կը տարածէի: Ամեն հրնարք փնտրուեցի որ իմ երկրիս, մօրս ողջ ըլլալուն, և իմ հին տէրերուս վրայոք լուր մը առնում: Բայց ամեն բան անօգուտ եղաւ: Գրեթէ ամենայն յի-

շատակ կորսընցուցի այն տեղերուն և այն անձանց, որոնք նաև հեռաւոր օտարութեան մէջ և բազմամեայ բացակայութենէ ետքն ալ չեն մոռցուիր: Թշուառութեան անընդհատ հարուածներուն և վիրաւորեալ հոգւոյ մը և կատաղի ու անարգ կրքերէ սաստիկչաւշարուած սրտի մը անմիտ յիմարութեանց տակ քարացեր էր սիրտս:

Ալ չկարենալով դիմանալ այն բազմավիշտ կենաց մէջ զոր չորս տարիէ ՚ի վեր կ'անցընէի, որոշեցի որ փախչիմ այն ինձի համար զգուելի տեղերէն: Առաւօտ մը կանուխ արևը չժագած առանց մէկու մը բան մը զուրցելու, սկըսայ դէպ ՚ի բայ դաշտը երթալ: Երկրին բոլորովին անտեղեակ ըլլալով, դիպուածով դիմացս ելած առաջին ճամբան բռնեցի. բայց վերջը տեսնելով որ յաճախեալ է, և վախնալով որ չ'այտնուիմ ու չբռնուիմ, ինձի բոլորովին անծանօթ ճամբաներու մէջ ձգեցի դիս:

Երկայն ատեն ըստ բախտի թափառեցայ, առանց գիտնալու թէ ուր կ'երթամ: Վերջապէս իրիկուան դէմ զառ ՚ի վեր բլրակի մը ծայրը շինած պղտի եկեղեցի մը հասայ: Ո՛ր գիտէ, ըսի մէկէն մտքէս, թէ հոն վերը քիչ մը հիւրընկալութիւն չեմ գտներ. տղայութենէ վարժած էի եկեղեցին իբրև թըշուառութեան ապաւէն և լքելոյ օթարան սեպելու: Այս զգացումներս քիչ մը փոխուած էին, որովհետև իմ բանտարգելութեանս տասը տարուանը մէջ կրօնից և անոր տաճարացու պաշտօնէից դէմ կատարեալ հակառակութեան դադափարներ ազգուած էին ինձի: Բայց սակայն այն բովանդակ ամայութեան վայրկենին, և այն մերձաւոր վտանգի կէտին մեծապէս ուրախացայ՝ խաչ մը ու եկեղեցի մը տեսնելով. ասիկայ ինձի համար իբրև նաւահանգստի լապտեր մը եղաւ, որ նաւաբեկելոյն կամ միջրկաց մէջ թաւալող նաւաստոյն սասանեալ աչացը կը տեսնուի:

Աւելի համարձակ քայլով և աւելի հանգարտ սրտով լեռնէն վեր ելայ. և երբոր կատարն հասայ, արդէն սկսեր

էր գիշեր ըլլալ : Ամեն կողմ խոր լուծիւն մը կը տիրէր : Եկեղեցւոյն քով միայարկ անշուք տնակ մը կը կցէր . և մեծարերձ կնճնի մը իր թանձրախիտ և լայնարձակ ճիւղերովն անոր տանիքը կը ծածկէր . ամենայն ինչ խաղաղաւէտ միայնութեան երևոյթ մը կուտար ինծի : Քիչ մը ժամանակ վարանեալ կեցայ թէ արդեօք այն մենաւոր բնակարանին դռնակը զարնեմ , և այն գիշերուան համար հիւրընկալութիւն խնդրեմ : Սկզբան յանկարծ միտքս ընկաւ որ ծառին տակը տարածուիմ , և անոր պաշտպանող հովանւոյն տակ արշալուսոյն ծագելուն սպասեմ : Բայց վերջը այն անապատ տեղը միայնակ զըտնուելուս վախը զիս բռնադատեց որ անշուշտ ներսը բնակող քահանայէն ապաստանարան մը խնդրեմ :

Չարկի դրան . նուրբ և սուր ձայն մը հարցուց մէկէն . Ո՞վ է զարնողը : Պատասխանեցի որ խեղճ ճամբորդ մը , գիշերը վրան հասնելով , ապաւէն մը կը խնդրէ ինչուան վաղը : Ոտքերու թեթև կոխել մը լսեցի , վերջը դրան ճեղքուածէն պզտի լոյսի մը փայլելը տեսայ : Քիչ մը վերջը բացաւ դուռը ծեր քահանայ մը , որ երկաթէ կանթեղ մը բռնած էր ձեռքը : Կարգէ դուրս մարդասիրութեամբ հրաւիրեց զիս ճամբուն մուտքին մօտ բոլորովին ծխոտած պզտի սրահակ մը մտնելու : Նստեցուց զիս . և կանթեղը ճեղքած սեղանի մը վրայ դնելով , կարմիր կաշիով պատած՝ պատրուած աթոռի մը վրայ նստաւ :

— Ի՞նչպէս եղաւ , պատանեակ , սկըսաւ ազնիւ ծերը , որ այս կողմերս կը գտնուիս և ասանկ ուշ ժամանակ :

— Տեղերուն անտեղեակ ըլլալով , վրայ բերի մէկէն , այս եկեղեցւոյն մօտ գիշերը վրայ հասաւ : Մոլորելէ վախնալով , և չգիտնալով թէ որչափ հեռաւորութեամբ գեղ մը կրնայ գտնուիլ՝ հոն պառկելու համար , ստիպուեցայ հրամանքէդ հիւրընկալութիւն խնդրելու ինչուան առաւօտ :

— Շատ բարով եկար : Բայց դէպ ՚ի ուր պիտի երթաս , սիրելի հիւրս , հար-

ցուց քահանան մասնաւոր գորովանայ ձայնով , խառն հետաքրքրութեան կերպով մը :

Այս հարցմունքը զիս քիչ մը նեղը ձգեց : Չէի ուզեր յայտնել իրեն իմ ճամբորդութեանս նպատակը , վախնալով որ զիս վտանգի մէջ կը ձգեմ . բայց մէկալ կողմանէ յայտնելու ալ հարկը կը զգայի , որովհետև իմ գեղս տանող ճամբան չէի գիտեր ամենևին : Դարձեալ նաև այս ծեր քահանային երևոյթը , և անանկ մարդասիրութեամբ զիս ընդունելը կ'ապահովցնէր զիս իր վերայօք , և ինծի կը հաւտացնէր որ ինքը աւելի լաւ կրնար օգնել ինծի քան թէ ուրիշ մը , առանց եղածը մէկու մը յայտնելու : Անոր համար առանց վախի իմացուցի իրեն ուր երթալիքս , և առանց լռելու ըսի իրեն իմ բնիկ գիւղիս անունը :

— Հասկցայ , հասկցայ , կրկնեց մէկէն , այն գեղը շատ լաւ կը ճանչնամ : Բայց դեռ լիովին երկու օրուան ճամբայ հեռու ես անկից . և անանկ դիւրաւ ալ չեմ կրնար քեզի ճամբան սորվեցնել . վասն զի հոն հասնելէն առաջ պէտք է շատ մը մէջէ մէջ պտոյտներ ընես : Բայց և այնպէս վաղը առաւօտ կը ջանամ կրցածիս շափքեզ ճամբան ցուցնել , և մէկու մը որ հանդիպիս՝ հարցընելով , եթէ Աստուած ուզէ , կը հասնիս հոն առանց շատ դժուարութեան : Բայց դու անօթի պիտի ըլլաս , սիրելի պատանեակս , քիչ մը կեր ու վերջը պառկէ :

Սիրով իր հրաւերն ընդունեցայ , և կերայ . ինքը բարի գիշեր ըսաւ , և քաշուեցաւ , ըսելով . վաղը առաւօտ կը տեսնուինք :

Այս ծեր քահանային ձայնն ու կերպարանքն ինծի նոր չէին գար . կարծես թէ ուրիշ անգամ տեսեր էի զինքը . բայց որչափ ալ դադարւարներս կը կապակցէին և իմ այնչափ պատահարներուս յիշատակներն միտքս կը բերէի , չէի կրնար յիշել ոչ ուր և ոչ երբ իրեն հանդիպած ըլլալս , բայց և այնպէս համոզուած էի թէ այն առաջին անգամն չէր որ ինքը հետս կը խօսէր : Բովան-

դակ գիշերը, որ չկրցայ աչքս գոցել, մերթ ընդ մերթ միտքս այն ազնիւ քահանային կ'երթար, և չէի կրնար իմ հետաքրքրութիւնս լեցընել: Վերջապէս առաւօտանց կանուխ եկաւ զիս առնելու, որ արդէն ելած էի: Բարի լոյս մաղթելով, փութացուց որ երթամ. որովհետեւ, ըսաւ, դու պէտք ունիս աւելի գիշեր քան թէ ցորեկ ելլել ասկից:

Այս իր խօսքերն շատ յանկարծակիի բերին զիս, և չկրցայ կենալ առանց բացայայտութիւն մը խնդրելու իրմէ:

— Կարծեմ որ չեմ խարուած. դու փախստական մը պիտի ըլլաս:

— Ի՞նչպէս զիտես այս բանս:

— Գուշակեցի. բայց մի վախեր, ես քեզի վրասելու միտք մը չունիմ. մանաւանդ թէ ուր որ կրնամ օգնել քեզի, սիրով կը կատարեմ: Կրնաս ապահով ըլլալ վրաս: Բայց մեկնելէդ առաջ կ'ուզեմ բան մը հարցընել քեզի: Տասը տարի մը կայ, գեղի մը մէջ որ հիմայ չեմ յիշեր թէ որն է, կառքի մը վրայ հանդերձ երկու զինուորով տղայ մը տեսայ, որ ճիշդ քու երթալիք գեղէդ էր. անգութ ոճրագործութեան մը ամբաստանուած էր և անոր համար տասը տարուան բանտարգելութեան զատապարտուած էր: Իր անկեղծ պարզախօսութեանը վրայ գութս շարժեցաւ, և իր տարուելիք բանտին քահանային յանձնարարական թուղթ մը տըւի, թէպէտեւ ճիշդ տեղը չէի գիտեր: Մտածեցի որ քահանան թէպէտ զիս չէր ճանչնար, բայց հարկաւ իր եղբայրակցի մը խօսքը սիրով կ'ընդունէր: Բայց վերջէն բան մը չլսեցի ոչ պզտի բանտաւորին և ոչ իմ յանձնարարութեանս վրայօք:

— Քու թուղթդ ոչ երբեք իր ուղղեալ տեղը հասաւ:

— Բայց ո՞վ ըսաւ քեզի:

— Կրնաս ապահով ըլլալ. որովհետեւ այն տղան զոր տասը տարի առաջ այն կառքին մէջ տեսար, ես ինքն եմ:

— Իրաւցընէ. ուրեմն պատիժդ ըմբս ցուցիլ:

— Այո:

— Հիմա տունդ կ'երթաս:

— Կը յուսամ:

— Գնա ուրեմն, և աղէկ ատեն կը հասնիս. ամենայարմար ժամանակին հոն կ'ըլլաս:

Այս վերջին խօսքերը շատ խորհրդաւոր կերպով մը հնչեցին ականջս. բայց չուզեցի ուրիշ բան հարցընել, վախէս որ չլուսըննայ: Ողջունեցի և շնորհակալ եղայ բարերար հիւրընկալիս, և իր ցուցած ճամբէն գնացի. բոլոր օրը և գիշերուան մեծ մաս մը քալեցի: Հարցուցի թէ դեռ շատ հեռու էր իմ գեղս, և պատասխան տուին ինձի որ չորս ժամէ ետեւ կը հասնիմ: Թէպէտ երկայն ճամբէն յոգնած ու տաժանած էի, միտքս դրի որ ճամբաս շարունակեմ: Կը փափաքէի վայրկեան մը առաջ գեղը հասնիլ որ տեսնեմ թէ ի՞նչ կ'ըլլար հոն, այն քահանային ապահովցընելէն ետեւ թէ աղէկ ատենին կը հասնիմ հոն:

Արեւ քիչ մը բարձրացեր էր, երբ կը տեսնեմ կաղնիներու վրայէն զղեկին աշտարակին դուրս ցցուած կատարը, որուն վրայ մեծ դրօշ մը կը ծածանէր, զոր ուրիշ անգամ տեսած ըլլալս յիշեցի: Անբացատրելի է ուրախութիւնն որ յիս արթնցաւ այն աշտարակին տեսութեամբն՝ որ իմ ծննդեանս տեղը կը ցուցընէր, և ուսկից այնչափ տարի բացակայ էի: Սիրտս սաստիկ կը բարախէր, և կարծես թէ անկէ ետեւ ճամբուն յոգնածութիւնն չէի զգար:

Շարունակ աչքս դէպ 'ի աշտարակին շերտերն ուղղեր էի, և միշտ աւելի երազաբայլ ընթացքով ան կողմը կ'երթայի, ինչպէս թէ այն շերտերն նաւորդին ճամբայ ցուցընող բարենշան աստղըն ըլլային: Կամաց կամաց աշտարակը երթալով աւելի կը տեսնուէր, գարնանային գեղեցիկ օրուան մը արևուն ճառագայթներէն լուսաւորուած, որոնք կարծես թէ աւելի պայծառ և լուսափայլ կերպով մը վրան կը զարնէին, զինքն իր բովանդակ վայելուչ շքեղութեամբն ինձի ցուցընելու համար:

Բայց երբ իմ հայրենի երկիրս մտնեցայ, չարագուշակ վախեր սկսան պաշարել զիս : Մօրս վրայ կը մտածէի, առանց զինքը տեսնելու յոյս մը ունենալու : Ինձի անանկ կու գար որ արգէն մեռած ըլլայ, այնչափ թշուառութեանց ծանրութեանը չկարենալով դիմանալ : Վերջը խռովեալ երևակայութեանս առջև կու գար այն ավնիւ ժողովրդապետը որ ինձի այնչափ բարիք ըրեր էր, և չէի յուսար զինքը մէյմ՝ ալ տեսնելու : Վերջապէս այն աշտարակը միտքս կը բերէր այն հրգեհին սոսկալի գիշերը, հօրս մահը, տիրոջ սպանութիւնը, և Պաւտիի կոմսին անզգամութիւնները և ուրիշ այնչափ ցաւազին յիշատակներ, որ զիս կը կեղեքէին և սիրտս կտոր կտոր կ'ընէին :

Այս տխուր մտածմունքներով պաշարուած, կարծես թէ կը կլլէի զեռայն քիչ մը ճամբան որ զիս գեղէն կը բաժնէր : Մէյմ՝ ալ երբ ճամբուն պզտի դարձուածք մը հասայ, բովանդակ զըղեկը և գեղին մեծ մաս մը դիմացս ելաւ : Բայց ինչ զարմանք ունեցայ երբ բոլոր զըղեակը կերպամաներով և ծաղկեայ դրասանդաներով զարդարած տեսայ. և լսեցի եկեղեցւոյն զանգակները որոնք ոչ թէ սրտիս այնչափ մեծ տրտմութիւն պատճառող չարագոյժ գանչերն կ'արձըկէին, հապա 'ի նշան հանդիսի լայնաձայն կը հնչէին, նման այն տոնական օրերուն, որ իմ տղայութեանս ժամանակ այնչափ կը զուարթացնէին և կ'ուրախացնէին զիս : Ճամբուն վրայ խումբ խումբ արք և կանայք, զուարթացած և չքոյ զգեստնին հագած, մեծագոյն ուրախութեամբ դէպ 'ի գեղը կը վազէին, և մերթ ընդմերթ հրացանաց և թնդանօթոց բազմախուռն բոմբիւններն օդը կը հնչեցընէին :

Հանդիսի օր եկայ, ըսի մտքէս . բայց արդեօք ինչ կայ, կը հարցընէի ինքնիրենս մեծ հետաքրքրութեամբ և միանգամայն մեծագոյն անստուգութեամբ : Երթանք տեսնել :

Քանի մը վայրկեանէ ետև գեղը մտայ :

Տնակի մը առջևէն անցայ, որուն պատուհաններն ու դուռը բոլորովին գոց էին . ճանցայ մէկէն որ այն տունն էր ուր ծներ էի և ուր հայրս վախճաներ էր : Յարգանք մը նայեցայ անոր, և երկրորդ անգամ տեսնելու՝ ոտիցս վրայ արտասուաց երկու խոշոր կաթիլներ ինկան : Բայց այն գոցած դռներն ու պատուհանները, այն չորս կողմը տիրած լուծիւնն, և հոն կենդանի աբարած մը չտեսնելս, ազդոյ և անբարբառ լեզուով մ՝ ըսին ինձի, որ այն տնակին մէջ վախճաներ էր ուրիշ ինձի սիրելի և երկրիս վրայ ինձի միակ մնացած արարած մը . մայրս : Չկրցայ անգամ մ՝ ալ հոն դարձընել աչքս և կրկին ու յորդառատ արտասուք չթափել :

Փութացայ եկեղեցին երթալու : Առջևի հրապարակը լեցուած էր բազմախուռն ժողովրդեամբ որ սաստիկ ուրախութեան մէջ կը ցնծար : Կը մտնեմ եկեղեցին, և փառաւոր զարդարուած կը տեսնեմ . աւագ խորանին դիմաց տեսայ զանազան կերպասապատ և ոսկի ժապաւէններով զարդարած նստարաններ : Կը տեսնուէր որ ամենքը հետաքրքրութեամբ մը կը սպասէին, միշտ դէպ 'ի եկեղեցւոյն դուռը նայելով : Ես այս ամեն բանը տեսնելով զարմացեր էի, և չէի կրնար երևակայել թէ ինչ պատճառաւ այնչափ հանդէս կ'ըլլուէր և այնչափ բազմութիւն ժողովուր էր :

Քիչ մը ատենէն վերջը հրապարակին մէջ ցնորական ազադակներ և շառաչող ծափահարութեամբ կանչելներ լսեցի . կեցցե՛ն ամուսինքն : Եկեղեցւոյն մէջ ընդհանուր շնչիւն մը ելաւ, և ամենքն սկսան իրարու ականջէն ըսել . Ահաւասիկ, ահաւասիկ, Հետաքրքրութենէ շարժած կ'ելլամ հրապարակը, և կը տեսնեմ որ զըղեկէն երկայն դասակարգ մը կ'ելլէ, անբաւ բազմութենէ շրջապատած, որ չերևակայելու եռանդնոտութեամբ կը ծափահարէր : Դասակարգը դէպ 'ի եկեղեցին կ'ուղղուի . և անոր զլուխը զեռահասակ օրիորդ մը կար, ճերմակ հագած, գլուխը շուշանափայլ քօղ մը, վարդէ պսակով մը բոլոր

րած : Անոր քովը կեցեր էր փառաւոր հագուած մարդ մը , որ իրեն ձեռք կու տար . այն ատեն իմացայ որ անոնք ամուսինք էին որ խորանին դիմաց հաւատարմութեան երդումն տալու կ'երթային :

Անօգուտ է ստորագրելու ինչ որ այն վայրկենին զգացի : Ճանչցայ մէկէն որ այն օրիորդը կարողինան էր , իմ թըշուառ տիրոջ աղջիկը , և այն որ իրեն փեսայ պիտի ըլլարնոյն ինքն ամբարիշտ Պաւտին էր : Ոտքէս ինչուան գլուխս կը դողայի չար քան զանդամալոյծ . կ'ուզէի բազմութեան մէջ նետուիլ , այն անմեղ աղանին խել այն բազէին ճիրաններէն , և անանկով զինքը այնպիսի թըշուառութենէ մը ազատել : Բայց կը զգայի որ կարող չեմ քայլ մը ընելու . այնչափ զարմանքն ու զայրացմունքը քարացուցեր և ոտքս կոխած գետնին վրայ դամբր էին զիս :

Դասակարգը մտաւ եկեղեցին . ամուսնաց ետևը կեցեր էր տանտիկինն , երեսը դեղնած և նիհարացած . կարծես թէ իր աղջիկը ոչ թէ հարսանեաց այլ կախաղանի կը տանէր : Ես ալ մտայ եկեղեցին . և տեսայ խորանին քով ոտքի վրայ կեցած ծեր և տկար քահանայ մը , և ճանչցայ մէկէն ժողովրդապետն ըլլալը : Բայց ես իրեն շատ ուշ չդրի . խուռն ժողովրդեան մէջէն առաջ նետուեցայ և երկու ամուսնաց առջևն հասայ այն վայրկենին որ հարսանեաց արարողութիւնն կը սկսէր : Կարողինա վեր վերուց քօղը և այնպէս բոլոր երեսը բաց թողուց : Գեղեցիկ էր իբրև գարնանային առաւօտեան ծաղիկ մը . կը նմանէր այն պարկեշտ և մաքուր կուսանաց , որոնք երկրիս վրայ հրեշտակաց գեղեցկութիւնն կը ցոլացընեն : Ես զինքը մէյմ'ալ չէի տեսած այն աղիտաբեր օրէն ետև , որ իմ չարաբաստ տիրոջս վերջինն եղաւ . նաև մանկութեանը ժամանակը իր պատկերը միտքս տպաւորուած էր միշտ կենդանի քաղցրութեամբ . տեսնելով զինքը այնպէս գեղեցիկ , և իր ունակ իմ հօրս սպանողին հարսն ըլլալու մօտ , խեղճ սրտիս

մէջ կրից այնպիսի աղմուկ մը արթընցաւ , զոր խօսքով չեմ կրնար բացատրել : Կրօնական լուծեամբ բովանդակ արարողութեան ներկայ եղայ . երբ կարողինայի հարցուեցաւ թէ կ'երգնու կամաւոր յօժարութեամբ հաւատարմութիւն և սէր առ կոմսն Պաւտիի , ինքը վերուց աչքերը աւագ խորանին վրայ եղած խաչելութեան , և երեսը կրակի պէս կարմիր կտրեցաւ , և դողդոջուն ձայնով այս մը ըսաւ , որ լաւ կը տեսնուէր թէ բերանը կը հնչէր , բայց սիրտը չէր կրկներ :

Այն միջոցին մէկ ծեր մը , աւելի աչխատութեանց և չարեաց բեռան տակ քան թէ տարիներէ ու ծերութենէ կուրացած , ճակատը լերկ և դորշագոյն հերաց երկայն խոպոպներով , որ ուսոցը վրայ կ'իջնէին , ինծի կը մօտենայ և ցած բայց լաւ մը լուելու ձայնով կ'ըսէ .
— Հենրիկ , լսեցիր . անմեղ սպանող տրուեցաւ ի պատարագ իւր անգուլթ դահճին :

Ան ձայնին որ բոլորովին նոր չէր դար ինծի , յանկարծ կը դառնամ և սաստիկ մտազրուութեամբ այն անծանօթ խօսակիցս կը դիտեմ : Լաւ մը երեսը կը նայիմ , և իր գծազրուութիւնն ինքնին ինծի բոլորովին անծանօթ չէր : Անիկայ հազիւ թէ ժպտելով հարցուց ինծի .

— Հենրիկոս , զիս չես ճանչնար :

— Կը ճանչնամ զքեզ , բայց լաւ միտքըս չգար :

— Ես երգուընցայ քեզի որ տասը տարիէ ետև անհրաժեշտ դարձեալ կը տեսնեմ զքեզ . ահաւասիկ իմ խոստմունքս պահեցի :

— Ո՛հ , կանչեցի երազողի մը պէս , դու ես . . .

— Մարտինոս տարազիր :

Այս անուան՝ ցուրտ սոսկում մը անդամներս պատեց : Կարելի բան , ըսի մտքէս , որ այս չարագրգիռ ոգին դեռ հալածէ զիս :

— Տես , Հենրիկ , կրկնեց անիկայ բոլորովին պաղ անտարբերութեամբ մը՝ անօրէն Պաւտին ահա իր չարութեանց , ոճրագործութեանց և նենգութեանց նպատակին հասաւ , և խորանին առ .

Ղև, և նաև Աստուծոյ զիմաց, լիովին յաղթանակաւ մը իր անօրէնութիւնն, ներք կը կնքէ: Կը զոհէ սպանդ մը, մինչդեռ ուրիշ երկու սպանդներ վկայ են իրեն: Սոյն այս եկեղեցւոյն մէջ կը պտըտին հիմա երկու սրտամտալից և դեռ անվրէժ ստուերներ որ կեցած զայրազին այս անօրէնութիւններն կը դիտեն. քու հօրդ և տիրոջդ ստուերներն են ասոնք. մէկը կը տեսնէ իր աղջիկը զինքը սպաննողին ձեռքը մատնուած. մէկալը կը նայի իր որդւոյն որ անտարբեր իր դահճին յաղթանակը կը տեսնէ: Պաւտի յաղթութեան պսակը ժառանգեց, մէկ միջոցին հինգ անմեղ սպանդներ ոտքի տակ առնելով: Հենրիկ, կը յիշես դեռ այն երդմունքն որ ինծի բրիր տասը տարի առաջ այն երկուցոյն վրայ ուր իրարմէ բաժնուեցանք: Ես դեռ կը յիշեմ զայն, և եթէ դու չես յիշեր, այս ամբարիշտ տեսարանն որ աչքիդ առջևն ունիս, պէտք էր լու միտքդ բերեր զայն:

Այս խորամանկ և համոզիչ խօսքերն իբրև թնդանօթի փոշւոյ կոյտի մը մէջ նետուած կրակախառն խանձող մը եղան: Այն ատեն զգացի որ սրտիս մէջ դարձեալ արծարծեցաւ նախկին ատելութիւնը, անցեալ դառնութիւններն, և այն վրէժխնդրութեան սաստիկ ծարաւը, զոր ժամանակն ու թշուառութիւնը քիչ մը մարեր էին: Բայց և այն պէս բառ մը չըսի. կոկորդս չորցածի պէս էր, և լեզուս այնպէս պնդապէս կաշկանդեալ էր, որ փուճ տեղ պիտի չանայի քակել զայն:

Երբ արարողութիւնն լմրեցաւ՝ ամենքն ալ դուրս ելան եկեղեցիէն. ամուսնաց երևնալուն՝ առջի ծափահարութիւնքն և ուրախութեան ցոյցքն կրկնուեցան: Մենք ալ ժողովրդեան ետևէն գնացինք. զանգակներն դարձեալ հանդիսապէս կը զարնէին, հրացաններն ու թնդանօթները թանձրախուռն շառաչմամբ կը թնդային: Մարտինոս ձեռքս բռնելով և ուժգին ամփոփելով զայն՝ ըսաւ. Այս իրիկուն զիշերուան երկուքին՝ անտառին բերանը քեզի կը

սպասեմ: Մեծ կարևորութիւն ունիմ քեզի հետ խօսելու: Պէտք է որ բոլոր այս օրս պահուրտած մնանք. ուրեմն այս իրիկուն կը տեսնուինք:

Կը շարունակուի:

Հիւս Ամերիկացոց սատղաբաշխուքի թիւնը.

Մեքսիկոյի գողիակուր.

Բնական գիտութեանց մէջ աստղաբաշխութիւնը անտարակոյս ամենէն աւելի հետաքննական է, երբ մտածուի անոր թէ՛ նախնական և թէ՛ ըրած կամ ընելիք յառաջադիմութեանց վրայ: Երկնից կազմութիւնը, ինչպէս որ արև, լուսին և աստղեր մեզի կը ցուցնեն, ամենէն առաջին խնդիրն է զոր մարդկային ճարտարութիւնն ուզեր է լուծել: Աստղական մեծ մարմինը՝ ուսկից կու գան լոյս, ջերմութիւն, կենդանութիւն, ծաղկանց և պտղոց զեղեցկութիւն, արդէն մեր կողմանէ ստիպիչ և իրաւացի հետաքննութեան առարկայ մ'եղած է. բայց այս հետաքննութիւնը կը կրկնապատկի երբոր այս աստղին օրական և տարեկան շարժմունքը դիտենք: Օրուան և զիշերուան, փաստակոց և հանգստեան կառավարին, իշխանն ժամանակի և եղանակաց, թերևս միայն ինքն իր յատուկ լուսով փալփըլողն, միով բանիւ արևն՝ բռնի մեր իւրաքանչիւր մտածութեանց և գործոց հետ ընկերացած է:

Հին աստղաբաշխութեան պատմութիւնը յայտնապէս պատմագրողաց գրչին համեմատ՝ զանազան ազգեցութիւններ կ'ընէ: Փիլիսոփայի մտածութիւնները՝ անծանօթ արդասիքներէ և անկատար գիտողութիւններէ խորին ճշմարտութիւններ առաջ բերած են, հիմնեալ մերթ յարմար մերթ հակառակ կանխակալ կարծեաց և ազգային սնապաշտութեց վրայ: Զանազան ազ-